

Թիւնը ըսելով՝ խօսքդ կը կտրէ . Լուսանկ չէ, սխալ միտքդ պահեր ես, բուն պատմութեամբ թիւնը իմ քովս է : Հետո խօսելու ատենը՝ Թեւեղ կը բռնէ, կը ցընցէ, կը մշտէ . կարծես որ Թեւեղ պիտոր հասկընայ ըսածները : Թե որ ոտքի վրայ գլխի խօսքի բռնէ, անանկ քիթդ բերանդ կը մտնէ, մէյմը խօսելով՝ մէյմը գլխի դէպ ՚ի ետե հրելով, որ սրահին ծայրը՝ պատին կը հասնիս, ու դեռ ինքը կը հրէ : Սիշտ ալ ստորակէտով շունչ կ'առնէ, որ չըլլայ Թե դու սկսիս խօսելու . սկսիս նէ՛ ալ՝ ինք իր խօսքը առաջ կը տանի, բերանն ու ականջը միատեղ կը գործածէ : Իսկ Թե որ սխտոր ալ կերած ըլլայ, հոտէն չես դիմանար . մտածել չկայ որ ընկերուէ առջի պարտքն է՝ ու բիշին որ և իցէ նեղուծի մը չտալ, որ է բուն քաղաքավարութե էութիւր :

Խօսքը հայերէն սկսի նէ՛ տաճկերէն կը լմընցընէ, տաճկերէն սկսի նէ՛ հայերէն . յանկարծ միտքը դայ նէ, երգել ալ կը սկսի : (Յօրանջելու ըլլայ՝ ձայնը բոլոր դրացիները կը լսեն . փունգալու ըլլայ՝ տունը կը սարսի, Թուքերը չորս դին կ'անձրեւեն : Թե որ խիստ անկիրթներէն չէ, ու Թաշկինակ կը գործածէ, ինչեւէն ետքը Թաշկինակին մէջը աղէկ գննուծի մը կ'ընէ քիթէն ելածին վրայ . կամ Թաշկինակին մէյմը մէկ երեսը՝ մէյմը մէկալ երեսը քիթը սրբելով, երբոր Թաշկինակը առջիդ կը տարածէ՛ պրժգալի Թատրոն մը կը բացուի աչքիդ առջևը :

Ս երջապէս անկիրթ մարդուն մէկ հատիկ ախորժեղ ըրած բանն է՝ Սընաք բարով ըսելը . անիկայ ալ շատ անգամ չըսած՝ կ'առնէ կը քալէ : Լուսանկ անկիրթ մարդկանց բանականութիւնը վրանուն վերցընելու ըլլաս նէ, անասուններէն խիստ քիչ տարբերութիւն կ'ունենան : Երանի Թե չգտնուէին մեր ազգին մէջն ալ ասանկներ, ու աս նկարագիրը մտքէ ձևացուցած ըլլար և ոչ կենդանագիր :

ԽԵԼԱՑԻ ԽՕՍԳԵՐ ՈՒ
ՋՈՒԱՐՃԱԼԻ ԴԻԳՈՒԱՅՆԵՐ

Պատգամի քաղաքագիտութեան :

ՍԱՌՄՈՆ ԹԵՂ կը պարծենայ եղեր ըսելով Թե Ես Սասինին ոտանաւորներուն պէս ոտանաւոր շինելու գաղտնիքը գիտեմ : Լուսայ քահանան աս Թեթեամտութեանը չգիմանալով, հետագայ վերտառութիւնը շարագրեր է .

Ճանրադանգազդ այդ Մառմոնթէլ
Որ ոչ խօսի, այլ կակազէ,
Կոյր, և կամի զնրկարս գատել,
Խուլ, և զքնարից ձայնս յերազէ .
Այդ հետեակ այր ձառագէմ
Ծիծաղական առեալ դիմակ,
Գաղտնիս, ասէ : Ես քաջ գիտեմ
Տաղ Ռասինեայ գրել հանգուակ :
Այո, գաղտնեաց չիք իբր ըզգա
Հաւատարիմ աւանգապահ :

Սեղագրանի :

ՍԱՏ կը սխալի խելացի մարդը՝ Թե որ միտքը դնէ Թե իր գործքերը կամ գրուածքը մեղադրութենէ ազատ պիտի մնան . ու մեղադրանք լսելով նեղանայ նէ, ըսել է Թե տկար մարդ է : Տուրքը կամ մաքսը պիտի վճարուի առանց ուրախութե և առանց տրտմութեան . և ահա մեղադրանքն ալ տուրք մըն է որ նախանձոտը արդիւնաւորէն կը պահանջէ :

(ՍԹԵՐՆ)

Ս փլաս գաղղիացի մատենագիրը (երկրաչափը չէ) որ մը Փարիզու Թաւ գաւորական պարտեզին մէջ կը քալէր, ձեռքն ալ տետրակ մը բռնած կը կարդար ու մէկգիէն կը նեղանար կը սրդողէր ինքնիրեն : Սէյմըն ալ տեսնէ որ մէկը ետեւէն իր անունը կուտայ . կը դառնայ կընայի որ Ֆոն Թընէն է, որ իր հօրը տեղը դրած էր, ու շատ կը սիրէ եղեր . « Լընկ հանդիպեցանք, հայրիկ, կ'ըսէ Ս փլ-»

լաս . նայէ , իրաւունք ունիմ հիմա սրդողելու թէ չէ : Դեռ հազիւ վեցերորդ անգամն է որ իմ Սէնթիէ ազաթեալ անունով ողբերգութիւնս կը ձեւացընեն թատրոնին մէջ , ու տես թէ ինչ անձուանի գրքոյկ հասներ են ինծի դէմ : — Ըտ ալ սրդողելու բան է որդեակ , կ'ըսէ Գոնթընէլ . ուրեմն ինչո՞ւ համար ելար լաւ բան գրեցիր . տուր ինծի ձեռքդ , եկուր տունս երթանք , » : Տանը դռնէն ներս մտածին պէտ' կը կանչէ իր ծառան , « Ը ուտ դնա իմ մեծ սնտուկիս բանիւքները բեր , » կ'ըսէ : Խտուկը ահագին պապենական հին բան մըն է եղեր' սրահին գրեթէ բոլոր մէկ կողմը բռնած : Կը բերէ ծառան բանիւքներու կապոց մը , կը բանայ սնտուկը . Լափլասը կը նայի կը տեսնէ որ սնտուկին ինչուան բերանը լեցուն գրքոյկներ են' ամէն տեսակ մեծութեամբ ու գոյներով . « Ըհա , կ'ըսէ Գոնթընէլ , ասոնք բոլոր ան գրուածքներուն մէկ մասն են' որ իմ գրքերուս ու ինծի դէմ գրուած են ինչուան հիմա . բայց բան մըն ալ ըսեմքեզի որ աւելի զարմանաս . հաւատա որ ասոնց մէկն ալ չեմ բացած ու չեմ կարգացած : — Ընչ կ'ըսես . և ո՞չ մէկը : — Ըլ ո՞չ մէկը , սիրելի . ինչո՞ւ ըսես նէ , ես պզտիկուց 'ի վեր ինքիւրենս կ'ըսէի թէ Կամ շիտակ է ասոնց քննաբանութիւնը կամ' ծուռ . թէ որ շիտակ է , բարեկամներս ինծի կ'իմացընեն , ու ինծի խրատ կ'ըլլայ . չէ , թէ որ ծուռ են' ինչո՞ւ փուճ տեղը կարդամ , սրդողիմ , ու իմ հանգըստութիւնս կորսընցընեմ : Դուն ալ ասանկ ըրէ որդեակ , ու գիտցիր որ աղէկ կ'ըլլայ , » :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ
ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Նին գրամներու վրայ ընդհանուր պեղեկոտի :

ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ ճանչցուած է որ ստակ կոխելը կամ տպելը Վըրիտոսէ 700 տարի առաջ սկսած է . անկէ առաջ թէպէտ արժաւի ըսելով դրամ կամ ստակ կ'իմանային , բայց կ'երեւայ թէ մասնաւոր կշեռքով կամ ծանրութեամբ անձեւ արծաթներ եղած են ան ստակները , ինչպէս Ըբրահամու և Սովսիսի ատեններուն Սիկը ըսուած դրամները : Սողոմոնի և Դաւթի ատեններէն դրամ չէ գտնուած . արեւելք աս թագաւորներուն դրամներն որ կը յիշեն' իբր թէ գտնուած ըլլան' անհիմն խօսքեր են : Ըմենէն հիներն են Ըսորեստանցոց , Պարսից և Յունաց դրամները : Հաւանական կարծիք է թէ դրամահատութիւնը' այսինքն դրամ կոխելու արհեստը Յոյք սկսած ըլլան , և իրենց համրանքի ստղկին արաբի կ'ըսեն եղեր . անկից առնելով մենք ալ դրամ , դրամ և դրամք բառերը կը գործածենք , ուրիշ շատ ազգեր ալ թէ իբրև դրամի և թէ կշեռքի անուն նոյնը կը բանեցընեն , ինչպէս Տաճկաստան ալ արհէճ բառը սովորական է , և Յունաց արաբի դրամին կշեռքին համեմատ է :

Նին գրամները ճանչնալու և մեկնելու ուսումնական հետաքրքրութիւնը Լըրոպայի մէջ քանի դնաց շատցաւ , նոր և օգտակար արուեստ մը եղաւ ու հին պատմութեանց և հին աշխարհագրութեան մութ տեղուանքը հասկընալու համար դրամներէն շատ լոյս ծագելուն' մասնաւոր գիտութիւն մը ձեւացաւ , ծաղկեցաւ , ու ինչուան հիմայ խիստ շատ գրքեր ալ տպուեցան և օրէ օր կը տպուին հին դրամոց վրայ :